

նուիրան է Լատինացիներին. նոյնպէս նուիրան է նաեւ նոյն վանքին վերջերս հրատարակուած Պապա-Բաբուսի աստուր գործին: Ասոր յաշիւդեց ժողովականաց ծափահարութեան հետ Ատենայեան Պրոֆ. Հէֆերին շնորհակալութեան ձայնը:

Ժողովը գրողներու երեք տարին նորէն միանալու որոշմամբ եւ յուսով:

Կ. Յ. Բ.



ՄԱՐԿԱԿԱՆ

ՆՈՐԱՆԻՍՆԵՐ

1. Նորաւղծի Հայոց Պատմագրութեան մասին: — 2. Վիտայարմութիւն Ս. Աղդոնիոսի: — 3. Հայոց մասին: — 4. Անանիա Շիրակացի: — 5. Պատմութեան Պրոֆ. Դ.:

1. Երանանքի Հայոց Պատմագրութեան մասին: Պապագրուած էր Երանանքի Դ. յոյն հեղինակի՝ այս տարի ի պետերուրգ հրատարակեց յունարէն վաւերագիրներ, որ ժՁ-ժԻ դարերու Պաղեստինի պատմութեան կը վերաբերին: (Ανάλεκτα 'Ιεροσολυμιτικάς σταυρολογίας Τόμος Γ') Ասոց մէջ ի մէջ այլոց կը յիշուին Երուսաղէմի Եւսեպիոս եւ Հայոց Պատմագրութեան մէջ ասոն ասոն յարուցուած խնդիրները:

2. Վիտայարմութիւն Ս. Աղդոնիոսի: Ասոր վրայ ընդարձակ ուսումնասիրութիւն մը հրատարակեց E. Th. Klette ի Լայպցիգ (1897): Ուսումնասիրութեան մէջ գրուած է նաեւ Ս. Աղդոնիոսի հայերէն վկայարանութեան գերմաներէն թարգմանութիւնը՝ Burchardի թարգմանութեամբ:

3. Հայոց մասին: Յունացի, Տալիսի եւ Հայոց ազգագրական յարաբերութեանց մասին բաւական ընդարձակ եւ կարեւոր յօդուած մը հրատարակած է E. Oberhammer ի Թերթին Correspondenzblatt der deutschen Gesellsch. für Anthropologie, Ethnologie und Urgeschichte, 1897, 4:

4. Անանիա Շիրակացի: Պրոֆ. Կոնիքեր կը հրատարակէ ի Թերթին Byz. Zeitschr. 1897, էջ 572, Անանիա Շիրակացի (Ի. Գարուն) 1. Ներանկենսագրութիւնը եւ 2. Զառ ի Զատիկ Տեառն, անդրիւնէն թարգմանութեամբ:

5. Պատմագրութեան Պրոֆ. Դ. անցեալ տարի հրատարակեց Sprachwissenschaftliche Abhandlungen վերնագրով 16 երես բաղկացեալ տետրակ մը, որուն մէջ հայերէնագիտութեան վերաբերեալ հետեւեալ հոդոյնքը կան: 1. Հայ-

երէն տառագրանութիւն (ծով, գող, Արիստակէս եւ խոհմբ բառերու): 2. Հայերէն-Թուրքերէն բառեր: 3. Տրանսիլուանիոյ Հայոց յատուկ անուանք (74 հատ, շարունակելի) տառագրանութիւնը: 4. Կամենից: 5. Պր. Լ. Մանրեանից: Նոր հրատարակութեան մասին տեղեկութիւն:

Բ. Տեառնի մէջ, որ "Հոկտ." ամսոյ համար այս օրերս հրատարակուեցաւ, կան ի մէջ այլոց հետեւեալները. Հարունակութիւն Տրանսիլուանիոյ հայերէն անուանք, ընտանեաց անուններ, Հունգարահայոց քանի մը կերակրոյ անունները (անկաջագուր, յուսութ, զըդ-մաճ, շուրպա, կորկոս, տօյմա դուրում, պրու-ժենիցա, պիրոսի): Ուրեմն կամ Զէյթուն (Ալաշդէրեանի աշխատարկութիւնէն [Կ. Պոլ. 1885] Զէյթունցոց բառերուն տառագրանութիւնը):

Հ. Գ. Գ.



ՄԱՐԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ԺԱՆՆԵՐ

1. Pro domo! — 2. Ուրախիւ լուր մը: — 3. Հայ օրիորդ մը Պարսի Քոչ. համարարման վկայութեան: — 4. Անկախ բառի ուղղագրութիւնը: — 5. Անգլոսոսն թոշակ՝ Ոստիցիներու համար: — 6. Լեզուի խնդիրները: — 7. "Գործն" հանդէսը:

1. Pro domo! Վերջին ժամանակներ թէ ազգային լրագրաց մէկ մասին մէջ եւ թէ մանաւանդ "բարեացական" համարներու մէջ "Ծաղիկ-քաղին գէմ" քիչ շատ յարգաւորմ կ'ըլլայ, եւ ի պատճառի համար. ու իբր թէ շատ "խայտիւն" կ'առաջնէ լեզու կը գործածէ, եւ Բ. "տառ բառեր" "առանձնիկ" առաջութիւններ շատ մեծ կը գտնեն "Ծաղիկ-քաղին" մէջ: Իբր պատասխան "բարեացական" անունը միայն — շնորհակալութիւն: Իր խոտովանիք թէ չափաւոր լեզուն զարգ է մանաւանդ ուսումնական թերթի մը. բայց իսկ պէտք չէ մտնել թէ "Ծաղիկ-քաղին" "Հան-գէտի" ծրագրին վրայ յաւելուած մըն է, առաջ եւ մեղադրութիւնները կ'իյնան միայն "Ծաղիկ-քաղին" վրայ: Կէտ մը որ գրագրատարը կոչն "առանձնիկ" եւ շատ անգամ՝ մեր բողոքներուն համար: "Հանգէտի" վրայ կը թաւալեն օմանք պատասխանատուութիւնը: Երկրորդ. nota bene (հարգանք-նշան!) ի՞նչու լեզու կը գործածենք միայն երբ յարգաւորմ տեղի առած չենք, եւ սակայն "հետեւեալ կամ մտանդ" ինչպէս կ'ըսուի, իսկ ի՞նչ կ'ընդունինք նախ մենք: Երրորդ. կը կարծենք թէ "որ լու" հաւանի, սկզբունքին՝ շատ անգամ ազգային ըլլալուն համար, պարտական էինք պատասխան մը տալ, սակայն մեր "բարեացական" կը իրախուսեն զ"Ծաղիկ-քաղին" թէ "համարուած են որ ճիշդ չէ այս սկզբունքը": Կ'ընդունինք մենք